

## Պ Ա Ր Ա Ն Տ Ե Ր Ի Պ Ա Ր Տ Ե Հ Ի Ն Մ է Զ

Այս պարտեզը՝ կարծես զիս մանկութեան  
Պարտեզներուն կը տանի նին, մրգաւէս,  
Հոս աչերը կը մանկանան նոր զարնան  
Աւետաւոր փքքումներով առ յաւէս:

Կը պտտիմ ես, ու ծառերէն ժպտակէմ,  
Թարմ պտուղներ, որ երկինքէն կը տեղան,  
Դորովաննով՝ ափերու մէջ կը ժողլիմ,  
Եւ վայելիթին՝ նոն կը բանամ նոխ սեղան:

Ցիւատակներ, որ այս նողի ընդերքէն  
Անցեալ մ'ամբողջ գերեզմանուած՝ կը պեղեն,  
Յաւերմական երախտիք կ'ընդգրկին:

Տրտմահաղորդ նոզիներու լուսեղէն,  
Ու կեանի տուին այս ծառերուն մօտաչով,  
Երեսց նաևի մայրակայլակ լրտիննով:

## Հ Մ Ա Յ Ե Ա Կ Գ Ր Ա Ն Ե Ա Ն

(Բերդինեմ, 10 Յունիս 1909)

## Բ Ա Խ Ա Ն

Մատակից ընկերոջ մը

Կեանքը՝ պարտէզ մրգառատ,  
Այզի հովասուն,  
Որուն եզրէն՝ յուսահատ,  
Կ'անցնինք ես եւ դուն:

Պահակ մը խիստ ու խոժոռ,  
Կեցած իր դրան,  
Կ'առնէ մարդերը բոլոր  
Ներս՝ ուրախութեան:

Կը մնանք դուրս առանձին,  
Տրտում, գլխիկոր,  
Ներսէն երգեր կը լսուին.  
Թախիծն է մեր խոր:

Ու վառեցաւ սիրտը մեր  
Ճասումով արդար,  
Պահակ - ճիւտղն այդ անսէր  
Քար - սիրտ կը մնար,

Խօսքերուն դէմ մեր յուզիչ,  
Հաւատքին՝ անխախտ,  
Ճառերուն դէմ ողորիչ,  
Զի էինք անբախտ:

\* \* \*

'Թէ բախտ չունիս, ո՞վ ընկեր,  
Որքան ալ ըլլաս  
Ուժիղ, հարուստ, բարեսէր,  
Տրտում կը մնաս:

Գ. ՃՈՐՏՈՐ